


(Հայոց հաւորութիւն) մէջ: Յետայ թենաւթեան կառավարութիւնի մէջ կէտք թէ նայուպիսի շեշտ մը կար արդէն գատական հայերենին մէջ թէ նոր ճանած է, եւ կուդայ պիս եղբակացութեան որ պայ շեշտան մաժ հնութիւնն այնակ պատահով չէ: Վերջին շեշտեկութիւնը հայրի համար անուն մը է՝ Անդրեան շեշտեկութիւնը անուն է անցներու առուգարանաթեան համար:

4. 8. 8.



### ՊԵՂԱՎԵՐՎԱՆ ՇԵՄՈՒԹՎԱՆ

Վրեմա, 29 Սեպտեմբեր 1900:

Երկամսնայ ժամանակիս զվարուր դէպին էր հուաշիոց Հումբերտ Ա թագաւորին մանր անիշխանականի մը գնտակէն: Ոնքիրկատարուեցաւ Յուլիս 29ին իՄ'ոնցա, ոնքագործն էր Անչելո Բրեջի հուալացի մը, որ ծերակալուեցաւ: Հումբերտ Ա ծնած էր 1844 մարտ 14, մասնակցած 1859 և 1866 պատերազմաց, 1868ին ամուսնացած Մարզարիտա թագունցն նետ որ Գենուայի Փերդինանդ դրսին դուստրն է: Միակ զանամառանց որի ունեցաւ, արդի թագաւորն Խոտալիոյ Վիկտոր Էմմանուէլ Գ, որ ճամբրութեան վրայ էր: Բնականապէս մաժ յուղում յառաջ քիրար բովանդակ աշխարհի մէջ: ցաւակցութիւնը անթիւ եղաւ, իսուզարկութիւնը անընհատ ոնքագործին մեղակիցները որոնք ընդարձակ ծրագրով ցաւակութիւնները անդունք կատարուի կարծութիւնն մը կազմակերպած կը կարծուին՝ զունելու: յուղարկաւորութիւնը շենէ: Ոնքագործը զատուեցաւ եւ, որովհետեւ Խոտալիս մահուան պատիժը թարծուած է՝ զատապարտուեցաւ ցկեանս խիստ բանտարգելութեան: — Նոր թագաւորը Վիկտոր Էմմանուէլ Գծնած է 1869 նոյ. 11 եւ ամուսնացած 1896ին Մոնտենեգրոյի Հեղինէ իշխանություն նետ, որ չըստ տարրով աւելի պատիկ է: Մինչեւ հիմայ անզաւակ մասցած է ամուսնութիւնը:

Առարիս հանդիսապէս տօնեց Օգ. 18ը, որ իւր Կայսեր Փր.-Յովսեփայ Ա ծննդեան տարեդարձն է, այս անզամ 70 ամսայ տարեկարձն ըլլալով: Կայսրութեան ամէն կողմը մեծ հանդիսութիւններ եղան, ի մասնաւորի Վիեննա մայրաքա-

ղաքն ուր երեքօրեայ մեծագործ լուսավառութիւն մ'եղաւ: Բայց ներքին խնդիրները նոյն կնճնեալ վիճակի մէջ են, այնպէս որ նախարարապէտն Կէօրդէր վերջին փորձ մ'ալ ըրա Սեպտ. կէսին խորհրդարանը լուծելով: Բայց ինդրական է որ նոր ընտրութիւննը ալ տարբեր արդինը տան: Այս անզամ շատ մեծ չափով էին ի Գալֆիա կատարուած ու պազմափորձնեն, որ հնկայ բանակ մը միացուած էր:

Բայդանները շփոթութեանց երկիւղ կու տային: ծանր ինդիր մը ծագեցա Ռումանիոյ եւ Բուլգարիոյ մէջ, մակեղոնական մասնաժողովին պատճառաւ: մինչեւ սպաննալիք կար զէնքի դիմելու: Սակայն ցայսօր կարելի եղաւ իրերը խաղաղութեամբ կարգադրել, եւ կը յուսացուի որ նոյնպէս ալ լմնայ: Ծփոթութիւնը պակաս չեղան նաեւ Սերպիա, ուր մ'ոքերը շատ գրգուած էին երիտասարդ թագաւորին մասնանութեան առթիւ, կամ բուն անոր ընտրած ամուսնոյն նամար, մինչեւ անզամ գժութիւն իյնալով թագաւորին եւ իւր ծնողաց մէջ, նախարարութիւնը հրաժարելով, եւն: Երիտասարդ թագաւորը սպակայն կրցաւ այս շփոթութիւնը վերցրնել, եւ ամուսնութիւնն ար կատարուեցաւ, որուն շնորհաւորեց նաեւ Ռումենիոյ ինքնակալը: Աղեքսանդր թագաւորը 24 ամսայ էր, ամուսինն այժմ Սերպիայ թագուհին՝ Դիրակա Մաշին 42 ամսայ, որ այդի էր եւ երբեմն շքադիր տիկին նատալիոյ:

Պարսից Վէճ. Եանը շարունակից իւր ուղեւորութիւնն, որ այժմ աւարտելու մօտ է: Յուլիս 17ին պաշտօնապէս այցելելով Պատերբուրգի արքունիքն, անցա Գաղղիա, ուր երկար կեցաւ, ի մասնաւորի այցելելով Պարիս ու ցուցանանդէսը (Օգ. 2ին ոնիր մը փորձուեցաւ իւր վրայ, բարեքախտաբար անյաշող): Երկար կենալով Մարիենբուրգ բաղնիքը, ամսոյա վերջերը հիւր եկաւ ի Վիեննա Աւստրիոյ կայսեր: Այժմ ճամփայ եկած է Բուլղարեցտէ Կ. Պոլիս երթարու:

Անգղիոց Խորհրդարանը լուծեցաւ պաշտօնապէս ամոյս շննն եւ նորը պիտի գտնամարուի նոյ. 1ին: Ըստութիւնը որոշում պիտի քիրար նաեւ Հարաւային-Ավրիկիի քախտին վերջնականապէս վճռու-

ելուն, թէեւ անոր բախտն արդէն իսկ վճռուած կրնայ բառիւ: Յուլ. 31ին Օրանիք մասցեալ բանակին մեծ մասը (իբր 5000 հոգի զօրավար Պրինսլիփ հնտ) անձնատուր եղաւ Անգլիացւց, միակ նարավիկ Դէ-Վէտլրցաւ փախչլ Թրանսվալ: Սեպտ. ամսոյ սկզբը հնագօրեայ ճակատամարտ մը տրուեցաւ Մահարողորաքի բով, ուր Բուլլեր՝ որ միացած էր Ռուբրոսի ի վերջոց ասիսցեց զիօթա նահանջել: Ճակատէն ետքը Թրանսվալ անգլիական թագին հպատակ հրատարակուեցաւ: Կրիզէր բողոքեց, բայց երբ Անգլիացիք տոին նաև Լիոնէնքորդն ու Բարենսոն եւ բոնեցին վերջին երկաթուղոյ գիծն, որ դորժուագիտան Ափրիկէ կը տանէր, ասիստեցաւ Կրիզէր գերի շինարար համար՝ նոն փախչլ ապաստանիլ Սեպտ. 11ին, իրեն հետեւցան իբր 3000 Բուլլեր, զորոնք պինաթափ ըրին Փորթուալցիք:

Ճննաւառանի իրերը շատ փոխուեցան երկու ամսուան մէջ: Գերմանիոյ Կայսրը յաջործեցաւ գլուխ Վալդէրսէ անուաննել տալ ընդհանուր հրամանատար մասցեալ պետութեանց: Բայց ճամբայ անգամ շելած՝ Դաշնակիցք պէտք եղած գործը տեսան՝ Օգ. 1ին ելլելով Տիենցինէն դէպ ի Պէկինգ: Երկու տեղ միայն բուռն ընդդութիւն եղաւ (Օգ. 6 եւ 7ին) Փայցանիք եւ Խազունիք բով, որ երթապական Դաշնակիցք շատ մեծ կորուստներ ունեցան, բայց ծենացիք ի վերջոյ նահանջել ստիպուցան: Օգ. 15ին հասան Դաշնակիցք Պէկինգ եւ Դեսպաններ ազատեցան: Ճննական արրոնիքն ի Սիհանֆու փախած էր, որ պետութեան մայրաքաղաք հրատարակուեցաւ: Անկէ ետքը բանակցութիւնը սկսան ըլլալ, ծենաց լիազօրն ըլլալով հանրածանօթ Լի-Հուոն-Զանգ եւ իշխանն Զինգ, որ պաշտպան եղած էր Դեսպանաց: Բայց իրերը տակալին շփոթ են, եւ պատերազմական գործողութիւնը ալ կը շարունակին: Ուսւիա, որոն Արտաքին գործոց նախարար անուանեցաւ կոմս Լամնդորֆ, առաջարկեց պարապի Պէկինգ եւ Դեսպաններուն հնտ բաշուիլ Տիենցին՝ բանակցութիւնը սկսելու: Գերմանիան ընդդմացաւ այս առաջարկին, իր կողմանէ առաջարկելով բաւական խիստ պայմաններ՝ բանակցութիւնը սկսելէն յառաջ:

Վերջին առաջարկու ալ մերժեցին Միացեալ Նահանգք, որ այժմ ինքնազուին գործելու կը սկսին: Ուսւիա ալ ետ չէ առած իր ծրագիլն, եւ արդէն բանակին մաս մը թողուցած է Պէկինցը: Իրաց այս վիճակին մէջ կը հասնի Վալդէրսէ այս օրերս ի Թակու եւ միացեալ պետութիւններու բանակներուն վերին Կառավարութիւնը կը ստանձնէ: Գերմանական թերթերը կը յուսան թէ Վալդէրսէ իր պաշտօնին գլուխն անցնելովը ալ վերջապէս ծայրագոյն արեւելք տիրող տարտամ ու շփոթ դրութիւնը պիտի պարզի ու կերպարոի ամիսներէ հնտէ ասրող աշխարհի մուադրութիւնը գրանելէ ետքը:



### ԲՈՎԱՆԴԵՎՈՒԹԻՒՆ

#### ՈՒՍՏՈՒՄՆԵՐԸ

ՀԱՆԳՈՏԱՑԱՆ - Թղթակցութիւն Արքարու եւ Քրիստոն ըստ նորագիւտ արձանագրութեան Նվեստութ. 267:

ՄԱՏՈՆԱՐԱԿԱՆ - Նկատողութիւններ Փաւստոփ պատմութեան վերաբերեալ. 270:

ԳՐԱՎԱՆ - Վզիոց Սերտեայ. 279:

ԹՂԹԱՑԱՌՈՒԹԵՐՆ - Բառամանկ արտի հնտեւանքներ. 284:

ՀԱԽՈԾԱՎԱՆ - Ուսումնական ուղեւորութիւն Բէլ եւ Հէնրի գիտականաց. 287:

ԱՇԳԱՐՈՒԱՆ - Պատուական ակունք եւ մոստի պաշտութիւն. 294:

ԼԶՋՈՒԱՄԱՆՆԵՐ - Արաքիրի զաւարաքարութ. 295:

ՓԱՍՄԱԿԱՆ - Ծղիսաքեթուպալոյ քաղաքային ներքին կարգագրութիւններ - զախարագրութիւնց - պարապաթեթ - Կոսակ. 803:

ՄԱԾՅԱՆԱՌՈՒԱԿԱՆ - Գէորգայ Պիսիկեայ զեցօքայիք. 808:

#### ԱՅԼԵՒՆԵԼՔ

ՆՈՐ ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ. 316:

#### ԳԱԼԱԿԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 319:



ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԱՏԱՄԱՆԱՑՈՒՆ ԽՄԱՐԱԳԻ

### Գ. ԱՐՓԱՑԵԼ Վ. ՊԱՐՈՆՅ

ԳՐԵՆԵՐ. ՄԻՒՐԵՐԵՐՆ ՑԱՅՐԱՆ